

**Խամասուղապէս** A. Dietrich իւր Die Grabschrift des Aberkios (Leipzig 1896) զբութեան մէջ աշխատեցաւ ապացուցանիւլ թէ արձանագրութիւնն բայց ձակապէս քրիստոնեաց եպիսկոպոսի մը չի վերաբերեր, եւ թէ չկոյ հոն որ եւ իցէ խօսք դէպ ի հռովմէական արքաւնիք տուրբ տաւաքելութեան մը մասին, այլ կը պատմուի ըլի Աստիս շաստուծոյ քրմանպէտի մը մասին, որ Եկեղակողին քաղաքի յանձնարարութեամբ գացած է Հռոմ, ներկայ գտնուելու իր 220ին Հեղիոդաբազոսի օրով՝ Արեգ աստուծոյ Կարքեղունեան Ուրանեայի հետ ամուսնութեան հանդիսին . . . :

Բայց այս զբութիւնը բաղիւցաւ զրաւոր ընդդիմութեան մասնաւղապէս Fr. Cumontէ եւ վերջինու C. M. Kaufmannէ<sup>1</sup>:

Ինչպէս ալ բաղչացուի մեխիւլ այս խնդիրը, մեզի համար մասնաւոր ծանրակշռութիւն չի կրնար ստանալ հոս, քանի որ մեր հետազոտութիւններն ոչ այնչափ վարուց հարազատութիւնն կը շօշափին, որչափ անոր գրական արժէքը:

Վարքը առաջին անգամ յունարէն յօրինուելով յլնմէաց դպուց գտաւ մուտք սրբեւելեան Մենողզներու եւ Սինաքարիններու մէջ. ապրէն Ժ. զարու Մենողզներու մէջ կը տեսնուի այս Յունաց միջնորդութեամբ անցած է Վարքս նաեւ ուրիշ ազգերու, ի մէջ այլց նաեւ Հայոց:

Հետեւինք մենք ընդ Հայս ճանապարհին:

(Տարբերակիւն)

Հ. Ն. Ակնհնան

## ԱՅԻ ԵՒՍՈՒ

Ուկերերանի Ա. Թիես. Թղթոյն մեկնութեան մէկ հատակուտորը: — Մանր մկրտառուած մագաղաթեայ հատակուտորներէ քովէ քով բերուած ու կապոյ թղթի վայ խնամքով ընդօրինակուած երկու թերթիկ նուեր ընդունեցայ քիչ օր տաշջ: Բեկորներէն մին կը բովանդակէ չըր աւետարաններու ըստ ընսիր ձեռագրին ծանօթ նախութիւնները, որ առ ժամանակափակ նշանակութիւն չունի մեզ համար. միւսը ընդհակառակն կը ներկայացնել թղթին մէկ երեխն վեյ Ասկերերանի Ա. Թիես սաղնիկից ցոյց թղթոյն մէկնութենէն այն հատուածը, որուն վայ առիթ ունեցած. Էի ծանրանալ «Հանդիսիս, մէջ (1911, էջ 498): Հոս անձանօթ ընդօրինակին ծանօթութիւններով յառաջ կը բերենք անփոփոխ հատուածնիներս, որուն ընտիր ընթերցուածները մեր սովորութեան համաձայն կը ներկայացնենք բացատիպ, իսկ եղումները՝ նորագրի, թէ բայց եւ թէ նոտր ապուածները կը ցոյցնեն մէջ ինչպէս բնագրի մը փոփոխ համեմատութիւններու կը կարօտի իւր նախին անեղծ կերպարակին ընդունելու համար. պատշաճ կը համարիմ մտա-

դիր ընել բայց աստի որ տպագրին «Ն ախազակի ան եւ ալքն» (Պակ. Պաւ. Ղ. Բ. էջ 449) ընթերցուածը մեր առիթիւ մը սրբագրած ու ախ վախ ճան եւ ալքն, ձեւով կը գտնուի բեկորիս մէջ (Հմմ. «Հանդ. Ամ», 1911, էջ 100):

Ահա հատուածս.

«Ծովհաննու Ասկերերանի յառաջին թեսակնիկից»ցը թղթոյն մինութենէ. Զայս անեմք տեառն բանի, զի մեր կենդանիքս, [որ] թացեալք ի գալստեան տեառն, ոչ ժամանեմի նմիշենլոցն. (Հմմ. Պակ. Պաւ. Ղ., էջ 448, ա. 2).

Մարդարկին զհաւասարութիւն բանիցն ցոյցնեւ էմելու, նախ քան զայս զայս ասէին. եթէ տեսիլ զոր ետես եսայի, եւ դարձեալ կթէ պատքամն որ եղեւ առ Երեմիա(j). եւ դարձեալ եթէ. այսուս ասէ տէր . . . բայց զայս զոր պատքամն իւսդիման իսկ լուսա մատուծյ, զի մեր կենդանիքս ի գալստեան տեառն ոչ ժամանեմի նմիշենլոցն, զի ինընին հրամանաւ եւ ի ձայն հրեշտակապետին եւ ի փող յետին իշտ յերկնից, ըստ այնմ՝

թղթոյն կէսը կտրըւած էր:

Կհրեշտակու իւր (Պակ. էջ 448 վերջին տող) փողով մետաւ եւ ժողովնեցն զննորեալ նորա ի ծագաց երինց մինչեւ ի ծագս նոցա. ամենայն որքիք զհրեշտակու տեառնեմք այսր անդր ընթացեալք. իսկ հրեշտակապետ թուի ինձ եթէ զայսարարութիւն

<sup>1</sup> Handbuch der christlichen Archäologie, Paderborn 1905, S. 229ff.

առ աքելոց հրեշտակացն՝ ասիցէ, որոց դաղագակ ըստեամառ առջեն, եթէ պատրաստ ուղարկ առաջ գաղաքակ նեսեան, զի ի հետեւ հսկաւլ (է) դատավորն։ Ձենչ ից յետի փոխն պատ յայս առնել եթէ եպուում փողք հնչելոց են, եւ (ի) յետում իշխնէ դատաւորն եւ մեռեալք, տու, որ ի բիթստո յարիցեն յաւու» (Տօշ.)

Թուղթին կեսը կտրըւած էր։

Երանելի է (տպ. էջ 449, ա. 25). զի այնպէս յամանյու ժամանակ ժամանակ ընդ նման լինիցիք։ Ո պատմացի զաւորութիւնն առան, լինի արտաց զամանյու առհնութիւնն առա, որպար բարութեանց արժանի արար զազը (ս) մարդկան, նախ վախճանն առ լին յառնեն, եւ ապս մի անդ աման ընդ առաջ երթեալ ինը ն. Ըբրն, որ նախ քան զամանեան վախճանեցաւ, ընդ կենանին ի միասին երթա (յ) ընդ առաջ մեր անցեալ նու (յ)։ զի մեջ զուուցից (ե) որպէս եւ այլուր դրեալ տու եթէ Աստուծայ վասն մեր առաւայն իունելով զի մի առանց մեր ուուիցին, որչափ

Թուղթին կեսը կտրըւած էր։,

Միւս երեսի վրայ կան երկու նիծի անձանթ ոչ դասական հատուածներ առ. որ կը սկի ո՞վ թշուաւական հարսն Ս, վարդ մեծ այսոր ա՞մ զարդհորդն, եւ կը վերշնայ «եւ գետ հրո» ձգեր առաջի նորա։ Հազարք, ու որուն նկիրդն է «... այն առանց իրիք պատճառի յարիցեն»։ վերը «եւ մահ ի յարութեանն զամենայն ազգայինս արկանես», յետոյ «օրինակի թղթին կեսը կտրըւած էր։»

Հ. Ա. Վարդանսան

Հ Յ Յ Կ = Հ Ա Խ Ե Յ Ա

Յայսնի է թէ մեր ազգին նախահայրն համարուած Հայկ և հայպեսի մարմնական նկարագութիւնն ըստած ժամանակ յորինացին իրբեւ թէ Մար Արա կամանայէն առնլով՝ կըսե «Հայկ» գեղապատշաճն եւ այնեայ, քաջադանուր, խայտակն եւ հսութառուուկ, ոս ի մեջ սոյից քաջ եւ երեւելի լիսաւ, ընդդիմակաց ամենեցուն, որը ամինառնային զձեռն միապետել ի վերայ ամենայն սոյից եւ դիցազանց։<sup>1</sup> Այս նկարագրութիւնը տեղի տուած է կարծել, լու։ թէ Հայկ արտանեան հասակ մը ուներ, որպէս նա իսկական հայոց մը կ'երեւակայսուր, Ասէ յառաջ եկած է «Հայկարար» մակրայը, որ կը նշանակէ «Հսկայարար», գիհցանարար։ թէ ինչպէս յորինացի «առնենայ», «հաստապահ», եւ «սկայո մարմնական առաւ ելու-

թիւները պատշաճեցուցած եւ յարմարցուցած է Հայկի, — պիտի ունենելու։

Ասուուածաշունչ գրոց մէջ քանի մը անգամներ յիշուած է «Հայկ, անունով համասեղութիւն մը», որ եօթանանից թարգմանեամբ նշանական թրավոյն կը համապատասխանէ։ Յունական Պրίան Ս. Գրոց երբայական բնագրին համեմատ է ԼԻՇԾ (Քէւ), իսկ քաղէւական բնագրին համաձայն ԱՆԻՇՆ (Անէւ)։ Արդ՝ ԱՆԻՇՆ քաղդէւերէն լիզուով կը նշանակէ — «Հսկայ»։ Ուրեմն մեր Հայկի վերագրուած հսկայական հսանկին ու նման բացատրութիւնները յերիւրուած են յիշեալ նիւշը բարսն տառական իմաստին վրայէն, ինչպէս ցոյց կու տայ Հայերէն «հայկարար», մակրայն ալ»։

Պէտք եմ աւելցնել, թէ քաղդիէրէնով գրուած է Ս. Գրոց մէկ հարց, յատկապէ եղրի գրին շատ մը գլուխները։

Կ. Յ. ԲԱՍԻՄԱԳՅԱՆ



### Ս Ա Տ Ե Ն Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն

ԱՐԵԱԿ 20ՊԱՆԵՆԱՆ Հայ էներ. մօր նախնաց բանաստեղութիւնն ու արուեաը։ Փարթզ, տպ. Կ. Նկուսնամ, 1912. Տ. Էջ 120 և 52 պատկեր արտադրուած ընազրին։ Գինն ծ ֆը։

Գեղեցիկ նուեր մ'ալ կ'ընծայաբերէ Ա. Զազնեան միջնադարեան ազգային տաղաչափութեամբ եւ գեղարուեստով հետաքրքրուուններու։ Ընդհակալութիւն եւ անդրուն աշխատափորուն։ Խնչպէս Ե վաթեան նաղաշի հատորն ոյնպէս է կա մեզի պատկերազարդ էներուու, երկուքն ի միասին կրշուած են պատկերացնել մեզի Ժ. — Ժ. Բարերու հայկական մատելու եւ նկատելու ոգին, ազգային սրբի զգածումն սերը՝ արտայայտուած երգի եւ արուեստի մէջ։ Իր ակաւորութիւններն պայ աեղ ամիս-

1. Յոր. թ. 9. ուր Հայերէն թարգմանութիւնը դրան է սգիւերագրու փեխանակ Հայկի։ Դարձեալ Յոր. Ա. 31 և Խոսկի. Ժ. 9. 10։

2. Մեր պատմակից Պր. Բառմազեան վերյիւեալ սառուի շատ ճշգրիտ համեմատութիւններն պիտի եղանակութիւն մը իւ հանէ, զըր ընդհանրապէս պատմակից մը իւ իրաւունքնել։ Եօթուածութիւնը անշարժ յայտնաբերուած է անշարժ յայտնի մէջ հանուանդ արեւելին ազգերը իրաւուածութիւնը կամ զիցազիկը առ հասարական անձնականութիւնը կ'ըսէ Հայուած կ'երեւակայսուր։ Արած անցեալք «Հայկարար» մակրայը յօդուածութիւն եղանակութիւնը չի հասաւած, պիտի պատկերը ու անդամն Հայկ ։ Հայուած իւ իր պատկերը ու անդամն Հայկ ։ Հայուած մը ունեէ իւ իր պահ տախ։ ԾԱՆ. ԽՄԲ.

1 Խոր. Ա. Ժ.: